


00 AUG 2016



ԵՐԿԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԻՍ
ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Խմբագիր՝ Ս. Վ. ԲԱՑԵԱՆ

Զ. ՏԱՐԻ, ԹԻՒ 3

1938

ՅՈՒՆԻՍ - ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՍԻՄՈՆ Վ. ԲԱՑԵԱՆ

ՄՏԱՁՈՒՄՆ ԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Նիկոլ Աղբալեանը, իրեն յատուկ վերլուծական տաղանդով ու մտքի յստակութեամբ, «Վէմ»-ի վերջին համարում, խտացրել էր իր «մտածումները ազդի եւ դաւանանքի մասին»: Մտածումներ, որոնք յասօր պէտք է զբաղեցնեն ամէն հայ անհատի միտքը — այնքան այժմէական ու կարեւոր են նրանք:

Ն. Աղբալեանը քննում է այն «հիմնական գաղափարները», որոնց վրա «ալէտք է կառուցւի մեր ժամանակի ազգային կեանքը», «աշկայն, նրա մտածումները առաւելապէս տեսական բնոյթ ունեն: Նրա առաջարած միանդամայն ճիշտ սկզբունքներից հարկաւոր է գործնական եղբակացութիւններ հանել, այսինքն՝ ընդհանուր ու վերցական գաղափարներին տալ կեանքի գործոն բովանդակութիւն: Այդ կարեւոր է եւ անյետաձգելի մասնաւորապէս այն պատճառով, որ արտասահմանի այսօրւայ մեր հանրային կեանքը աւելի քան երբեք «լքեալ գոյք»-ի է վերածւած՝ անտէր եւ անզեկալար: Առաջ ոմանց համար զէթ այն պատրանքը կար, թէ երեւանում նստած է ինչ որ մի «հայ» կառավարութիւն, որ կը մտածէ եւ արտասահմանի հայութեան մասին: այսօր այդ խարկանքն էլ ցնդած է յօդս: Ո՛չ հայ կական երեւան կայ, ո՛չ էլ արտասահմանի հայութեան վիճակով մտահոգւող կառավարութիւն դոյցութիւն ունի. մենք մնացել ենք մենք մեզի: Ու հետեւաբար, ուզենք - չուզենք, պարտաւոր ենք տէր դառնալ մեզ, զբաղւել մեղանով, առանց մեր ճակատագիրը կապելու զբսի երեւակայական ուժերի հետ:



519-2001

«Զբաղւել մեզանով» առաջին հերթին նշանակում է ճանաչել մեղ, գիտենալ, թէ ի՞նչ ենք ներկայացնում մենք, իրեւ հաւաքսական մի ամբողջութիւն :

Այս տեսակէտից, դժբախտաբար, քիչ բան է արւած. ո՞վ ենք մենք. ի՞նչ ենք մենք. ի՞նչ է մեր համրանքը. քաղաքական ու տըստեսական ի՞նչ որակ ունենք. ինչպէ՞ս ենք քայլում. ո՞ւր ենք գընում : Հարցեր, որոնց լրիւ պատասխանը կարելի չէ դտնել ո՛չ մի տեղ : Իսկ առանց ինքնաճանաչման անհնար է կշռել մեր բարոյական ու նիւթական ոյժի իրական տարողութիւնը : Արտասահմանի հայութեան մարդահամար, վիճակագրական գէթ նախնական տւեալների հաւաքում — ստիպողական մի աշխատանք է, որ պէտք է կատարւի, որպէսզի իմացւի, թէ ի՞նչ ենք մենք, ինչի՞ ենք ընդունակ եւ ինչի՞ արժանի :

«Ի՞նչ ենք մենք» : — Աւելի հեշտ է ասել, ի՞նչ չենք մենք :

Մենք, նախ եւ առաջ, հակառակ մեր բուռն ցանկութեան, Հայաստանի քաղաքացիներ չենք : Հայաստանը մեզ համար խորթ մայր է գարձել եւ աւելի քան խորթ, նա ուղղակի անդիտանում է մեր գոյութիւնը : Մենք կանք թէ չկանք — պաշտօնական Հայաստանի համար այսօր միեւնոյն է :

Եւ ոչ միայն Հայաստանի — մենք քաղաքացիներ չենք եւ դուրս . անհող եւ անհայրենիք զանգւած . «Նանսէնեան ժողովուրդ» : Համամարդկային համակեցութիւնից դուրս ընկած բազմութիւն : Մի տեղ ծանր բեռ կամ տաղտկալի հիւրեր երկրի տէրերի համար : Ուրիշ տեղ՝ հանդուրժելի, բայց ոչ սիրելի : Այլուր, մեր արտակարդ կենսունակութեան ու շինարարութեան պատճառով, ձուլումի ցանկալի նիւթ, իրեւ բնիկ ժողովրդի կենսական կորովը խթանող մի թթիւը մոր : Անհովիւ հօտ, որից ուղում են օդտւել աւելի զօրաւոր ազգերը՝ դարձնելու համար մեղ պարարտացման նիւթ՝ իրենց արդասարերութիւնը աճեցնելու համար :

Եւ սակայն, հակառակ դրան, մեր ժողովուրդը չի ընկճւում, շարունակում է ապրել, տոկալ, աշխատել ու ստեղծագործել : Շարունակում է յուսալ, հաւատալ ապագային, ոգեւորութեան աղբիւրներ հնարել, իր գոյութեան հիմքերն ամրապնդող նորանոր ազդակներ ապահովել : Ապաւինած իր հրաշագործ հանճարին՝ ապշեցուցիչ յամառութեամբ դիմագրում է անհնարին դժւարութիւններին, իր միջից դուրս է բերում կենսախինդ, երիտասարդական խանդալառութեամբ լեցւած թարմ ուժեր, գերազոյն ճիղ է թափում չկորցնելու համար իր ուրոյն անհատականութիւնը :

Դժբախտաբար, այդ ճիզը բաւարար չափով չի արգասաւորւում: Դրական ու շինարար երեւոյթների կողքին քիչ չեն եւ բացասական ու քայքայիչ դործոններ: Արտասահմանի հայութիւնը դեռ չի դարձել համբանքով, մտքով, կամ քով ու հոգիով միաձոյլ, մէկ եւ անբաժան միութիւն ներկայացնող զանգւած՝ արտաքին վտանգին հաւաքարար դիմադրելու վճռականութեամբ տողորւած:

Եւ ոչ միայն արտաքին՝ ներքին ճակատի վրա էլ դեռ խիստ զգալի են տկարացնող ազդակները: Առնենք, օրինակի համար, կրօնական - յարանւանական խորութիւնները, որոնք վաղուց արդէն ժամանակավրէպ գարձած պէտք է լինէին, բայց եւ այնպէս, դեռ շարունակում են զգացնել իրենց գոյութիւնը - հայ կաթոլիկ, հայ բողոքական, հայ լուսաւորչական. այս վերջնները նոյն խոկ յաւակնութիւն ունեն միայն իրենց համարելու խսկական հայեր: Վաղո՞ւց արդէն պէտք է հասկացուէր, որ՝ «ազգութիւնը մէկ է, մինչդեռ դաւանանքները կարող են մի քանի լինել», բայց ո՞չ միայն փաստով՝ գաղափարով էլ դեռ հեռու է այդ գիտակցութիւնը: Հայ լուսաւորչական եւ կաթոլիկ յարանւանութիւնները նոյն խոկ իրար հետ հաղորդակցութիւն էլ չունեն: Բուէնոս Այրէսում դեռ վերջերս օծւեց լուսաւորչական առաջին եկեղեցին. անգստ արար ու յոյն հոգեւորականութիւնը ներկայ է դատնել հանդէսին, բայց հայ կաթոլիկ համայնքի հովիւը փայլել է բացակայութեամբ: Այսպէս է եւ ուրիշ տեղեր. յարանւանական խորութիւնը մնում է եւ տակաւին նոյն խոկ մեր յառաջադէմ համարելող շրջաններում քիչ չեն մութ ու նախապաշարւած գլուխներ, որոնք շարունակում են սնունդ տալ այս տիսուր երեւոյթին՝ ազգութեան բնորոշման նախապայման համարելով լուսաւորչական եկեղեցին եւ զանազան ձեւերով ծամծմելով «արտաքոյ Հայաստանեաց եկեղեցւոյ չիք փրկութիւն» այլեւս հինգած եւ անիմաստ դարձած իմաստութիւնը:

Սրանով, ի հարկէ, մենք չենք ուզում ուրանալ բնաւ Հայոց եկեղեցու կատարած դերը մեր անցեալ պատմութեան ընթացքում: Հայոց եկեղեցին եղաւ հայութեան պահպանման գլխաւոր ազդակներից մէկը, մանաւանդ այն մոայլ ժամանակներում, երբ ազգային - պետական գործոնը վերացւած էր: Նոյն այդ եկեղեցին ստեղծեց հարուստ ազգային մշակոյթ՝ իր մէջ խոտացնելով հայկական հանճարի ստեղծագործական թափը: Ամբողջ դարաշրջաններ մեր պատմութեան մէջ հայոց մշակոյթը կրօնական - եկեղեցական ոգիով է բնորոշւում, եւ ինչ որ էլ լինի այսօրւայ մեր աշխարհայեացը՝ Սահակներն ու Մեսրոպները, Ներսէսներն ու Նարեկացիները, Խո-

բենացիներն ու Եղնիկները, մեր եկեղեցական արարողութանց հրաշակերտները, մեր սքանչելի շարականները, մի խօսքով՝ մեր անցեալ մշակոյթի գլուխ դուրսցները բոլորին համար նւիրական են, արդար հպարտութեան ու պարծանքի առարկայ: Այսօր եկեղեցին իր տեղը գնել՝ չի նշանակում ուրանալ ու ժխտել նրա կատարած դործը անցեալում:

Աւելին ասենք: Այսօր էլ դեռ, որոշ տեղեր եւ որոշ պայմաններում, եկեղեցին շարունակում է խաղալ դրական դեր ազգային կեանքում, սակայն այլեւս միայն լուսաւորչական եկեղեցու մենաշնորհը չէ այդ դերը: ուրիշ յարանւանութեանց հայ եկեղեցիներն էլ, աւելի կամ նւազ չափով, կատարում են այդ դերը: Ասում ենք՝ աւելի կամ նւազ չափով, որովհետեւ աշխատանքի որակն ու քանակը կախւած է ոչ այնքան եկեղեցուց, որքան եկեղեցականներից: Մտոյդ է այսօր, որ հայ կաթոլիկ հոգեւորականութիւնը, իրրեւ մտաւորապէս աւելի զարգացած, աւելի զիտակից իր կոչումին, աւելի նւիրւած եւ անձնագոհ ընդհանուր առմամբ, աւելի մշակութային գործ է կատարում, քան լուսաւորչական հոգեւորականութիւնը, որի մտաւոր մակարդակը շատ ցած է եւ որի մի խոշոր մասը տղէտ ու անգիտակից՝ ծոյլ ու շահամոլ տարրերից է բաղկացած՝ իր մտաւոր - բարոյական վիճակով անպատելով իր իսկ սպասարկած եկեղեցին: Հայ լուսաւորչական եկեղեցու հոգեւորականների համար պաշտօնը, սակաւ բացառութեամբ, սովորական ապրուստի միջոց է, ինչպէս խանութը, ջուկան. կեանքի ուրիշ ասպարէզում յաջողութիւն չգտած մարդիկ են սովորաբար հոգեւորական դասնում: Այդ առթիւ նոյն իսկ ժողովրդական առած է ստեղծւած՝ «մարդ չեղաւ՝ տէրտէր եղաւ»: Մինչեռ կաթոլիկ հոգեւորականները, ընդհանրապէս, աւելի գիտակից են եւ աւելի նւիրւած իրենց կոչումին:

Պարդ համեմատութեան համար առնենք, օրինակ, Փարիզը. կալմակի հրապւած եւ զարդացած հոգեւորականներով օժտած հայ կաթոլիկ փոքրիկ համայնքի կողըն ի՞նչ պատկեր է ներկայացնում անհամեմատ աւելի բազմամարդ լուսաւորչական համայնքը: Մի զառամեալ եւ մտածելու ու գործելու կարողութիւնը կորցրած եպիսկոպոս՝ արդահատելի ե՛ւ իր համայնքի, ե՛ւ օտարների աչքին. եկեղեցին՝ սեփականութիւն մի խումբ մարդկանց եւ ոչ համայնքի. ներսը՝ անկերպարան քառոս. դուրսը — բայց դուրսը ո՞վ է հետաքրքրում այդպիսի քաներով: Ի՞նչ է Փարիզի լուսաւորչական եկեղեցու ազգային - մշակութային դերը — մի քանի մարդասիրական ու խընամատարական փոքրիկ ձեռնարկներ: Իսկ դրա դիմաց՝ մշակութա-

յին եռանդում աշխատանքը կաթոլիկ հայ վարդապետների կողմից : Փարիզը բացառութիւն չէ, այլ, եթէ ուզում էք, խորհրդանիշ, որ մի աւելորդ անդամ գալիս է հաստատելու, թէ ազգային տեսակետից կրօնն ու յարանւանութիւններն այլեւս չափանիշ չեն . կրօնը՝ ունի իր տեղը, ազգը՝ իրը : Զպէտք է շփոթել կրօնը ազգութեան հետ . «կրօնը մասնաւոր իողնի գործ է, ազգութիւնը՝ ընդհանուր երեւոյթ» : Ժամանակն է, վերջապէս, համականալու այս տարրական ճշմարտութիւնը եւ գործադրելու յարանւանական հայութեան փաստական ձուլումը ազգային միութեան սահմաններում : Ինչ որ զուտ յարանւանական է, թուղ մնայ կրօնական համայնքի հետաքրքրութեան եւ իրաւասութեան տակ . ինչ որ աշխարհիկ — ազգային է եւ ընդհանրական՝ պէտք է երթայ միախառնելու համազգային կեանքի ու գործի մէջ, իրեւ անանջատ մասնիկը համահայկական համակեցութեան :

Կան եւ ուրիշ ոչ անհշան երեւոյթներ հայութեան միութիւնը խաթարող ու գժւարացնող, որոնց մէջ գլխաւոր տեղը բոնում է, անշուշտ, հայ զանգւածների ցրւածութիւնը աշխարհէ — աշխարհ եւ տարրեր երկրներում հաստատած լինելու փաստը : Ամէն երկիր ունի իր առանձնայատուկ պայմաններն ու օրէնքները, որոնք, յաճախ, տարրերում են ուրիշներից եւ նոյն իսկ հակադրութեան կամ հակամարտութեան մէջ են ուրիշների հետ : Ամէն երկիր միեւնոյն աչքով չի նայում ոչ — ընիկների վրա ու միեւնոյն վերաբերումը չունի գէպի մեր ազգային բարքերն ու հաստատութիւնները : Եւ բնական է, որ ամէն տեղ էլ հայութիւնը ստիպւած է յարմարւել տեղական միջավայրի պայմաններին, օրէնքներին եւ քաղաքական պահանջներին եւ իր կեանքը ստորագասելով նրանց՝ դանել զոյսութեան եւ զարդացման համապատասխան ձեւեր : Այնուամենայնիւ, հակառակ դըրսան, ազգային կեանքի մի կարեւոր մասը զուրս է ընկնում տեղական սահմաններից եւ նոյնանում է հայութեան ընդհանուր կեանքի հետ : Այս մասների համագումարն է, որ կազմելու է արտասահմանի հայութեան համալրային միութեան բովանդակութիւնը :

Ներկայ պայմաններում, համազգային միութեան որոշ չափով խոչընդուն եղող գործոններ են եւ քաղաքական կուսակցութիւնները, որոնք բնականոն պայմաններում ձիչտ հակառակ դերը պէտք է կատարէին : Անուրանալի է, որ կուսակցութիւնները մեր մէջ — իրենց կոչումի սիալ ըմբռնումով — եւ կուսակցական փոխյարարելութիւնները ո՛չ սակաւ գէպֆերում գժւարացրել ու գժւարացնում են ազգային կեանքի բնականոն զարգացումը : Առնենք, օրինակի համար, տա-

ըիներ տեւող անհիմն եւ ամուլ, այնքա՞ն ուժեր վատնող պայքարը Հայաստանի եւ Խորհրդային իշխանութեան չուրջ: Ո՞ւմ է հարկաւոր նա: Ի՞նչ օգուտ ունեցաւ այդ պայքարից Հայաստանը — ոչի՞նչ, բայց ինչքա՞ն վնաս կրեց նրանից արտասահմանի հայութիւնը: Ուրոշ կուսակցութիւններ ազգային միութեան նախապայման գնելով անպայման հնազանդութիւնը խորհրդային իշխանութեան՝ վաստօրէն անհնարին դարձրին արտասահմանի հայութեան համախմբումն ու համագործակցութիւնը նաեւ զուտ տեղական խնդիրներում:

Կամ մի ուրիշ փաստ — Ղեւոնդ Դուրեան և պիսկոպոսի սպանութեան հետեւանքով սաեղծաւծ կացութիւնը: Գործւածը ոճիր էր, եւ ո՛չ ոք չկայ, որ արդարացնէր, բայց տեսէք թէ կուսակցական նեղսրտութիւնն ու կիրքը ուր հասցրեց խնդիրը. այսօր Ամերիկայում կայ երկու թեմ, երկու ազգային կազմակերպութիւն, երկու հայութիւն, որոնք կոկորդ կոկորդի՝ իրար աւելի թշնամի են, քան չինն ու ճափոնը: Շահ կա՞յ գրանից հայ ժողովրդին — ո՛չ: Շահ ունին իրենք կուսակցութիւնները — հազի՞ւ թէ: Նեղմտութիւն, կիրք, մասնաւորը ընդհանուրից տարբերելու անկարողութիւն — ուրիշ բանի կարելի չէ վերագրել երեւոյթը: Յատկութիւններ, որոնցով այնքան հարուստ է մեր կուսակցութիւնների պատմութիւնը անցեալում եւ որոնցից զերծ չենք, դժբախտաբար, եւ այսօր:

Սրանով մենք չենք ժխտում, ի հարկէ, կուսակցութիւնների գոյութիւնն ու օգտակարութիւնը եւ ոչ էլ բոլորին միեւնոյն ջրով ևնք լանում: Ճի՞շտ հակառակը: Քաղաքական կուսակցութիւնները բնական երեւոյթներ են ազգերի կեանքում, ուրեմն, անհրաժեշտ են եւ մեր մէջ: Բոլոր կուսակցութիւններն էլ, ի հարկէ, միեւնոյն արժէքը կամ պատասխանաւութեան միեւնոյն բաժինը չունին: Մեր խօսքը ընդհանուր երեւոյթի մասին է, որից զերծ չէ եւ ո՛չ մի կուսակցութիւն՝ մէկը աւելի, միւսը պակաս, մէկը իբրեւ պատճառ, միւսը՝ որպէս հետեւանք: Յաճախ, հակառակ իրենց կամքի, կուսակցութիւնները դժւարացրել են ազգային միութեան գործը:

Մինչեռ, եթէ մի կողմ զնենք կուսակցական նախանձն ու կիրքը եւ «ես ու զու»-ի նկատումներով չառաջնորդւենք, կը տեսնենք, որ, այսօր մանաւանդ, կուսակցութիւնների ըմբռնումների մէջ արտասահմանի հայութեան միութեան եւ կազմակերպութեան մասին էական ո՛չ մի տարբերութիւն չկայ ու չի կարող լինել: Եթէ կուսակցական եսասիրութիւններն ու հպարտութիւնները եւ դրանցից բխող արտայայտութեան ձեւերը հաշւի չառնենք, բոլորն էլ ըստ էութեան միեւնոյն բանն են ուզում — օր առաջ վերջ տալ տիրող ա-

նիշխանութեան եւ ազգային կեանքը ստորադասել որոշ կազմակերպութեան : Այսինքն՝ մի խնդիր, որ 15 տարիէ դրւած է հրապարակէ վրա եւ վաղուց արդէն հասունցած պահանջ է :

Արդ՝ որո՞նք են այն խնդիրները, որ կարող են նկատել ազգային միութեան եւ կազմակերպութեան պայման : Մեր կարծիքով, դրանք ամփոփում են հետեւեալ կէտերի մէջ .—

Ա.՝ Հայաստանը շարունակում է մնալ մեր միակ Հայրենիքը, մեր բոլորիս գուրգուրանքի առարկան, մեր վերջնական յոյսն ու ապաւէնը : Մտածել, զոհել եւ աշխատել Հայաստանի համար մեր բոլորիս պարտականութիւնն է՝ այսօր եւ վաղը : Այս կամ այն իշխանութեան գոյութիւնը արգելք չէ եւ չի կարող լինել, որ մենք սիրենք մեր Հայրենիքը, մտահոգւենք Հայաստանի ճակատագրով եւ աշխատենք զօրացնել ու ամրացնել նրան : Աւելին, Հայաստանի գոյութեան եւ զարգացման պայմանները չպէտք է լինեն վէճի եւ պայքարի նիւթ . նրանց չուրջ Հայութիւնը պէտք է լինի միասիրտ ու միակամ :

Այս վերաբերումը, սակայն, պատճառ չէ, որ մենք հաշւի չառնենք իրականութեան միւս կողմը, այն, որ Հայաստանը այսօր յանձին իր զեկավարութեան չի ուզում կապ ու գործ ունենալ արտասահմանի Հայութեան հետ, որի վերաբերմամբ մերժում է որ եւ է նիւթական, բարոյական կամ իրաւական պարտաւորութիւն : Հետեւարար, արտասահմանի Հայութեանն է մնում մտածել իր գոյութեան ապահովութեան եւ զարգացման պայմանների մասին : Այստեղից ահա տրամաբանորէն հետեւում է ազգային միութեան եւ կազմակերպութեան անհրաժեշտութիւնը : Վաղո՞ւց է հասած ժամը, որ արտահայատանի հայութիւնը ամփոփի եւ կազմակերպվի համազգային միութեան եւ ուրոյն կազմակերպութեան մէջ :

Բ.՝ Ի՞նչ պէտք է լինի արտահայաստանի ազգային կազմակերպութեան նպատակը : — Մէկ բառով՝ ինքնապաշտպանութիւն : Հայը արտասահմանում պահել հայ՝ կապւած ազգային հաւաքականութեան : Պաշտպանել հայ անհատի մարդկային եւ ազգային իրաւունքները : Նոր սերունդը հայ դաստիարակել եւ հայ պահել : Հայութիւնը ներկայացնել արտաքին աշխարհի առջեւ : Այսինքն, եթէ ուզում էք, կատարել այն դերը, որ վերապահւած է պետութիւններին իրենց քաղաքացիների վերաբերմամբ :

Այստեղ, սակայն, ծագում է մի խիստ փշոտ հարց . քաղաքական խնդիրներն էլ պէտք է մտնե՞ն ազգային կազմակերպութեան իրաւասութեան սահմանների մէջ : — Ի հարկէ, լաւագոյնը կը լինէր,

եթէ հայութեան վերաբերող բոլո՞ր հարցերն անխտիր պարփակ-
ւէին ազգային կազմակերպութեան մէջ, բայց տիրող հանգամանք-
ներն ու մտայնութիւնը աչքի առաջ ունենալով՝ դժւար է ենթադրել,
որ նման մի փորձ պսակւի յաջողութեամբ: Հետեւարար, գոնէ առա-
ջին շրջանի համար քաղաքական խնդիրները պէտք է դուրս մնան աղ-
գային կազմակերպութիւնից, բայց հետզհետէ, ժամանակի լինթաց-
քում, կամ աճ հօս ծագող եւ բացառիկ ծանրակշիռ նշանակութիւն
ունեցող հարցերի վերաբերմամբ քաղաքականութիւնն էլ կարող է
որոշ տեղ գրաւել ազգային կազմակերպութեան ծրագրի մէջ:

Գ.- Ի՞նչ բնոյի՛ պէտք է ունենայ ազգային կազմակերպութիւ-
նը արտասահմանում: — Բացարձակապէս աշխարհիկ եւ համազգա-
յին: Զուտ եկեղեցական - կրօնական խնդիրները թողնելով յարանւա-
նական կազմակերպութիւններին՝ ազգային - մշակութային բոլոր
գործերը պէտք է ջանալ մտցնել ազգային կազմակերպութեան շրր-
ջանակի մէջ: Հետեւարար, ազգային կազմակերպութեան պէտք է
մասնակցեն անխտիր բոլոր հայերը՝ լուսաւորչական, կաթոլիկ, բո-
ղոքական, անկրօն: Ազգային միութեան մաս կազմելու միակ յատ-
կանիշը պէտք է լինի հայկական հաւաքականութեան պատկանելու
ոիտակցութիւնը: Ազգային կազմակերպութեան մէջ մտնելու միակ
պայմանը՝ է հայ մարդու սեփական կամքը: Կրօնական, յարանւա-
նական, քաղաքական, կուսակցական եւ ուրիշ խարութիւններ տեղ
չեն կարող ունենալ ազգային կազմակերպութեան մէջ: Ամէն հայ,
ի՞նչ գիրք, դաւանանք ու քաղաքական համոզում եւ ունենայ, կարող
է անդամակցել ազգային կազմակերպութեան: Կարող է, իսկ բարո-
յալէս նաև պարտաւոր է:

Գ.- Ի՞նչպէ՞ս իրականացնել ազգային կազմակերպութիւնը: Այս
է խնդրի ամենէն դժւար կողմը: Դժւար, որովհետեւ մեր մէջ դեռ
չառ ուժեղ են նախապաշարումները, անվատահութիւնն ու փոխա-
դարձ կատկածը, տեղի թէ անտեղի զանազան վախեր: Ո՞վ պէտք է
լինի նախաձեռնողը եւ ինչպէ՞ս: Տեսալ պայմաններում, այլ եւ հաշ-
ւի առնելով նախկին փորձերը — Հայոց Ազգային Խորհուրդը Կով-
կասում, Ազգային Համերաշխութիւնը Պոլսում, Ազգային Պատերա-
կութիւնը Փարիզում — կարելի է նախատեսել նախաձեռնութեան
տարրեր ձեւեր: Նախ՝ հնարաւորութեան դէմքում ուղիղ, կարճ եւ
գործնական կը լինէր, եթէ քաղաքական կուսակցութիւնները որոշ
համաձայնութեան դային միմեանց հետ եւ ապա որոշ ծրագրի շուրջ
ջանային համախմբել ու կազմակերպութեան ձեւի տակ զնել ողջ հա-
յութիւնը:

Եթէ այս ուղիղ ճանապարհը գեռ մատչելի չէ , կարող են համագործային ընդհանուր համակրանք եւ հեղինակութիւն վայելող անհատներ ստանձնել գործի նախաձեռնութիւնը՝ պայմանով , ի հարկէ , որ առաջուց ապահովեն կուսակցութիւնների համաձայնութիւնն ու գործակցութիւնը :

Նոյն գերը կարող են կատարել եւ որոշ ազգային - մշակութային հաստատութիւններ , ինչպէս Բարեղործականը , Համազգայինը եւ այլն՝ հաւաքաբար , կամ առանձին , դարձեալ նախօրօք ապահովելով կուսակցութիւնների համամտութիւնը :

Վերջպէս , այս գործում որոշ գեր կարող են կատարել եւ յարանւանութեանց պետերը , եթէ կամենան : Կարող են գտնել , թերեւս , եւ ուրիշ միջոցներ : Հանրային միտքը պէտք է որոնէ ու ցոյց տայ :

Այսպէս թէ այնպէս , արտասահմանի հայութեան ազգային կաղմակերպութեան խնդիրը օրւայ հասած պահանջ է : Կարելի չէ անտեսել այդ պահանջը : Զեւերն ու միջոցները երկրորդական են եւ պէտք է դանուին :

Մի կէտ եւս : Ի՞նչ ձեւ , իրաւունքների եւ պարտականութիւնների ի՞նչ տարրողութիւն պէտք է ունենայ ստեղծելիք նոր կազմակերպութիւնը : Ուրիշ խօսքով՝ կազմակերպական ի՞նչ սկզբունք պէտք է դրւի համազգային միութեան հիմքում :

Մանրամասնութիւնները , ի հարկէ , դժւար է նախատեսել , բայց հիմնական դրութիւնը այժմւանից իսկ կարելի է մատնանշել : Կազմակերպական դրութիւնը բխում է նախ՝ հայկական դանդւածների աշխարհագրական դիրքից , երկրորդ՝ հայոց պատմութիւնից :

Հայ ազգային կեանքը յարատեւօրէն պահել է միայն այնպիսի կազմակերպութիւններ , որոնք հաստատած են ապակենտրոնացման հիմքերի վրա : Հայոց եկեղեցին՝ օրինակ : Ամենայն Հայոց Կաթուղիկոսութիւնը էջմիածին կենտրոնով ամուր ու տեւական եղան ո՛չ միայն այն պատճառով , որ նրանք ներկայացնում էին հայ ժողովրդի նւիրական ապրումները , այլ նաև , եթէ ուղում էք , գլխաւոր բազի այն պատճառով , որ հիմնած էին ժողովրդի լայն ու գործոն նախաձեռնութեան ողիքի վրա : Ինքնավար եւ ազատ շրջանների մի Դաշնակցութիւն — կազմակերպական այս ձեւի մէջ է եղել Հայոց եկեղեցու ոյթի եւ տեւողութեան գլխաւոր աղբիւրը :

Նոյնը այսօր՝ Հ . Յ . Դաշնակցութիւնը : Թերեւս աւելի կատարեալ ծրագրով օժտւած կուսակցութիւններ ծնունդ առին հայ իրականութեան մէջ , բայց նրանցից ո՛չ մէկը լայն ծաւալ ու տեւական

կեանք չունեցաւ. մի ուժեղ ցնցում — եւ խորտակւեց : Դաշնակցութիւնը ցնցումներ էլ տեսաւ, փոթորիկներ էլ — եւ ի՞նչ փոթորիկներ — բայց ո՛չ միայն կանգուն է այսօր, այլ եւ միակ համաժողովրդական, կարելի է ասել նոյն իսկ՝ համազգային կազմակերպւածոյժն է : Ինչո՞ւ : Միայն նրա համար, որ առողջ, իրատես ու կենսունակ ծրագիր էր մշակել : Նրա համար, որ հիմնադրութեան հէնց առաջին օրից ձեռնհաս, շրջահայեաց եւ անձնազոհ դեկավարներ ունեցաւ : Որովհետեւ անհաշիւ հերոսական գործե՞ր է կատարել եւ պաշտելի հերոսներ ու նահատակնե՞ր տւել : — Անշուշտ, այդ բոլորի պատճառով, բայց հէնց գրանք էլ մեծ չափով արդիւնք են՝ կազմակերպական այն բախտաւոր դրութեան — ապակենտրոնացման, որ այնպէս յաջող հեռատեսութեամբ որդեգրւեց ու կիրառւեց Դաշնակցութեան կողմից :

Կազմակերպական նոյն սկզբունքը թելագրւում է եւ հայութեան ներկայ ցրւած վիճակով . միայն լայն ապակենտրոնացման գրութեան վրա կարելի է գլուխ բերել եւ տեւական գարձնել համազգային մի կազմակերպութիւն, որի անդամները ցրւած են չորս մայր ցամաքների վրա, 15 - 20 երկրներում՝ Հնդկաստանից սկսած մինչեւ Արժանատին :

Ստեղծւելիք ազգային կազմակերպութիւնը պէտք է կառուցւի ինքնօրէն եւ ինքնավար շրջանների միութեան վրա : Իրաւունքների եւ պարտականութիւնների ծանրութեան կենտրոնը պէտք է գտնել շըրջաններում՝ կենտրոնին վերապահելով աւելի բարոյական ու գաղափարական զեկավարի եւ շրջանների միջեւ կապ պահողի գեր : Նա պէտք է լինի, բնականաբար, եւ գործադրողը այն հարցերի, որոնք ծրագրով կամ ժողովների որոշումով իրեն են վերապահւած :

Ինքնավար եւ ազատ շրջանների ազատ Դաշնակցութիւն — այսպէս է պատկերանում մեղ ազգային այն կազմակերպութիւնը, որ, վաղ թէ ուշ, անհրաժեշտօրէն պէտք է ստեղծւի, եթէ ներկայ գժոխային պայմանները արմատապէս չփոխւեն : Այս կազմակերպութիւնն էլ, ի հարկէ, փրկութիւն չի լինի, բայց իրեւ ազդու դարման՝ մի որոշ ժամանակի համար կեանք եւ աշխուժութիւն կը ներարկէ արտասահմանի հայութեան մարմնի մէջ եւ կը գորացնէ նրա դիմոգրական թափն ու ինքնապաշտպանութեան կարողութիւնը : Իսկ արտասահմանի հայութեան հիմնական փրկութիւնը կախւած է միայն Հայաստանից :

Փարիզ